

տեղ տեղ բառից կրկնութեամբ, տեղ տեղ շարագրութեան արտուղութեամբ և տեղ տեղ ալ դերանուանց զարգաբանութիւններով:

Սակայն կարծես գոտաբառ Համագուղ առարկողի մը ձայնն ականջիս մէջ կը հնչէ, ըսելով՝ թէ վերոյիշեալ տողերն, թէ և գեղեցիկ յորինուած տողեր, բայց սաղիէն սաղիէն ծաղկաբաղ Հաւաքուած են, և ուրիշ բան չեն ցուցնենք, բայց միայն այս՝ թէ Սաղմուս արանն յերաւի շատ ներդաշնակ շարագրութեամբ թարգմանուած է Հայերենի մէջ. սակայն շատ հեռի է այդ յատկութիւնն այն աստիճանէն՝ որով մենք կարենանք սաղմուսն ընդ ոտանաւոր գրութեանց կարգը գտնելու. վասն զի եթէ ուզենք փորձել ոտանաւորի տողերու բաժնելու ծայրէ ի ծայր ամբողջ սաղմոս մը, պիտի տեսնենք որ չափական գրութեան շատ օտար են, թէպէտ և բաժնելիք տողերնիս խառն տողեր (versi sciolti) լինին:

Այսպիսի առարկողաց կարճ և Համագիշ պատասխան տուած կը Համարիմ՝ Սաղմուսն երէն մէկ քանին, ըստ դիպաց առնելով, սպազրութեան ձեռքով վերածել չափական տողերու ձևի ներքեւ, և ներկայացնել Բագմավիպիս յաջորդ թերթին մէջ:

Շարայարեղի Լ. Ա. ՏՐՈՅԵԱՆ



## Մ Խ Ի Թ Ա Ր

(Շար. տես էջ 297)

**Պ**ԵՆՎԱՄԱՑ կապոյտ ջրերուն միջև Գոհարի նրման փայլեր լուսարեւ կըղզեակըն Սեւան՝ ոյր ափեր զըւարթ Պարէին ի բոյր ծաղկանց բարդ ի բարդ:

Թեւ թեւի տըւած սոխակն ու զեփիւս՝ Մին կը յորինէր զայլայլիկներ բիւր, Միւսըն կապուտակ ջրերուն երես կը փրթթեցընէր ժրպիտներ պէսպէս:

Լուսինն ալ հրեմն ըլմայլած վերէն Անոնց երգերուն՝ գուրս կ'ելլէր բոյնէն Եւ կապոյտ պեաց միջև ծըփծրփուն Լըռիկ կը դիտէր իր պեղեցիկութիւն:

Թեւ թեւի տըւած զայլայլիկն ու բոյր Թըռան կըտրեցին ճանապարհներ բիւր, Եւ փրափըսալով մէկու մ՝ ականջին իրենց Հայրենիքը գարձան կըրկին:

Գիւթուեցաւ, զոյներ առաւ խընդութեան Այն անձըն ցաւած հոգովք գանազան . . . Բայց ինչպէս սրանալ անոնց ետեւէն, Խըցուած էր ճանապարհ իր ամէն կողմէն:

Բայց գու, ո՞վ անրուն աչք ամենատես՝ Որ թըշուառներուն վըրան կը հըսկես, Մանուանդ անոնց ոյք անմեղ այնանց Հեծեն ի ներքոյ բընուար տերանց:

Մն, ցըրուէ՛ վանէ՛ այդ ամբաւ խոչեր, Որ հէք պատանւոյն ճանպարհն են բըռներ. Ու տար զինքն Հասցոր ի Սեւան կըղզին Ուր լըսէ անձաւ չըքնաղ Եղիցիս . . .

Կու գար կը հասնէր արդ յԷջմիածին Միխիթար պատանւոյն ծանօթներէն մին, Ստեփանոս անուն՝ զայր ուխտի Համար, Եւ պիտի անկից ի Սեւան երթար:

Ցընծաց ժամադիր եղաւ Մըխիթար, Մեկնիլ անոր Հեռ գաղտուկ ծածկաբար. Բայց կը վարանէր, ինչ Հընար զըտնել Հաճել կարելի չէր ըզՄիքայլ:

Ինչ կը սատամնիս, զընա՛ Մըխիթար Սուրբ Էջմիածնին առ մատակարար, ԲարեհՀամոյր մարդ մ'է նա զըթաւեր. Գնա պատմէ՛ իրեն ցաւերդ ու իղձեր:

Նա քեզ պիտ՝ ըլլայ պաշտպան օգնական Ու սորվեցընէ փախչելու ճամբան . . . Ինչ ունիս չունիս փութա ժողովէ, Մանօթը արդէն քեզ մօտ գիւղն ըսպասէ:

Գեռ մալթ էր կանուխ ելաւ Մըխիթար, Ունեցածն առաւ բնկաւ ճանապարհ,

Մինչ յեկեղեցին, իրեն վարդապետ  
Ժամերդ կատարէր ուրիշներուն հետ.

Եւ միանալով իրեն ծանօթին  
Հակոբեան երթալ ի Սեւան կըզգին:  
Էր ժամերդութիւնն արդէն աւարտեր,  
Մեքայէ ելեր Մըխիթար փընտուր:

Իրարու ետեւ խընդրակներ զըրկեց  
Ամէն կողմ պատգամ ու լուր արձըկեց.  
Բայց ամէնքն ունայն դարձան ամօթով,  
Մըխիթար յառաջ կ'երթար սպահով:

Հասան յԱրտաշատ՝ հոն ուր սուրբ Գրիգոր  
Տասնեակնից տարի վիրապին մէջ խոր  
Երկներ ք ծընեք էր աղ յի ողջոյն,  
Ճըգնելով ի մէջ կայտառ զձերուն:

Ուխտերին ըրին ու հլան ճամբայ  
Եւ հուսկ յանապատն հասան Սեւանայ.  
Ուր թեւ թեւի տուած սոխակն ու զեփիւս  
Ընդ առաջ եկան մաղթանքներով բիր:

Մենաստան մը կար վաղժամանակեայ  
Անապատին մէջ կըզգային Սեւանայ,  
Ուր պահէր, ճըգնութիւնք, սաղմոսերգու,  
(Թիւնք,  
Երբնաղիբ աղօթք, խարազն և հըսկմունք,

Եւ այլ արտաքին ճըգնութեանց ձեւեր  
Ի գործ զըրուէին. բայց բան մը պակսէր.  
Հոգեւոր վարուց կըրթութիւն երբեք  
Չըկըրցաւ զըտնել հոն պատանին հէք:

Մըխիթար գարձեալ կու լար, կը տըխրէր.  
Կը գոչէր. ինձ Բնչ պիտ' ըլլայ, ո՞վ տէր,  
Սըրտիս փափաքածն հոն ալ չըզտայ,  
Ճամբայ մ' ինձ ցուցոր, Բարձրեալ Եհնովա:

Օր մ' էր, և օրն այն բարի և զըւարթ,  
Բնութիւն համօրէն կար լուս և հանգարտ.  
Թեւ թեւի տըւած սոխակն ու զեփիւս  
Շունչերին բըռնած կային լուս ու մուս:

Եւ լըճին կապոյտ ալեակներ ժըպտուն  
Անձայն փըշըկին ի վերայ աւզուն,

Եւ արփին վերէն վըսեմ բոցահեր  
Բանի մ' ըուպտէր կարծես անհամբեր:

Լուս կեցիբ և դու, ո՞վ թերսհատատ,  
Բաց հոգւոյդ աշերն, աշեր լուսառատ,  
Դիբ ամբարտաւան մըտքիդ շափ սահման,  
Կատարուածը չէ՛ սովորական բան:...

Տիրամօր կուսին պատկերին առջև  
Հեծէր արտասուէր ոքիկ մ' հեւ ի հեւ.  
Եկեղեցոյն մէջ ուրիշ ոք չըկար,  
Չըկար ուրիշ ձայն, Հըծծիւն կամ բարբառ:

Եւ այն պատանեակ՝ արտասուացն աղբիւր  
Այտերէն ի վար սահեցնելով բիր,  
Բացած իր սըրտին ցաւերըն՝ հագար  
Պաղատէր կարգայր առ սիրելին Մայր:...

Ո՛ր ես, ո՞վ սուրբ կոյս, կոյս լուսապայծառ,  
Առ որ կը զիմն որբիկն ու թըշուտառ,  
Որ յերկնից կամարն իբրեւ աստղ անըուն՝  
Հըսկեա ու հասնիս անոնց յօգնութիւն:

Տէ՛հ, պատէ՛ ամպերն ու հասիբ, սուրբ կոյս,  
Քու ջըբմեռանդիկ դուն ես միակ յոյս.  
Յըրուէ՛ փարատէ՛ ցաւերն ու թախիծ,  
Յամբքցոր աշերն իր արտասուալից: —

Արտասուաց շիթերն արդէն բարձրացեր  
Հասեր էին վաղ ամպերէն ի վեր.  
Եւ օգոստափառ տիրուհին լուսեղ  
Սլանայր գայր յերկիր տեսիլքով շըբեղ:

Հագած ըզգեռոտներ ջինջ ծաղկէնրկար՝  
Երեւցաւ յանկարծ հոն ի սուրբ տաճար,  
Չէր միայն՝ կու դար երկու կուսանօք,  
Երկուքն ալ չըբնաց լուսաւոր դիմօք:

Տաճարն էր գարձեր ծով մ' արդէն լուսոյ,  
Հոտ մ' անուշ բուրբ բան զամէն խընկոյ,  
Եւ հէք պատանին հիացած ապշած  
Սըանչանայր դիտէր զայն զեղ մեհապանծ: —

Բայց դուք փութացէ՛ք, Մանասէ՛, Մարիամ,  
Յայտնելու առ ձեր բարեպաշտիկ սան,  
Թէ նա ինքն է սուրբ կոյսն Աստուածամայր,  
Առ որ ձեր սանիկ պաղատէր կարգայր: —

Լրսեց Մըխիթար, հըրճուեցաւ անհուն,  
Զինքն ողողեց նոր խինդ, նոր ցընծութիւն.  
Վեր առաւ աչերն, հրաշացաւ մընաց,  
Լոյսերըն տեսաւ անոր սուրբ դիմաց:

Լըռիկ կը խոկար բնութիւն համօրէն,  
Լեռ, դաշտ, սար ու ձոր, արարածք ամէն.  
Թեւ թեւի տըւած սոխակն ու զեփիւռ  
Շունչերնին բըռնած կային լուսուճուռ:

Բացաւ սըբբենի շըրթանց կարմրիկ լար,  
Ու կը հարցընէր Աստուածորդուոյն մայր.  
«Միխիթար, ի՞նչ կ'ուզես ինծմէ, ի՞նչ խըն-  
(դրես)»: —  
«Մայրիկ, զայն կ'ուզեմ, ինչ որ դուն կ'ու-  
(զես)»: —

«Եղիցի», ըսաւ, ու սըլացաւ վեր,  
Կուսածօքն երկու՝ կըտըրելով ամպեր.  
Լըռիկ կը խոկար բնութիւն համօրէն,  
Լըռիկ հեծէին արարածք ամէն:

Լրսեց Մըխիթար այն անուշ բարբառ,  
Լրսեց ու ցընծաց զԵղիցիէ անճառ.  
Լրսեց և բնութիւն, սոխակն ու զեփիւռ,  
Եւ դայլալիկնիր յօրինեցին բեր:

Լրսեց և Մասիս և արծաթ զըլխուն  
Թօթիվեց ամպն ու մէջ, զերդ արեւ փայլուն  
Կողերէն ի վար ճածանչներ հազար  
Վազցուց ողողեց զՀայաստան աշխարհ:

Լրսեցին մատունը, զեղօրայք, վանքեր,  
Լրսեցին մեր հին Հարց սուրբ ածիւններ.  
Եւ եկեղեցեաց անուշակ զանդակք  
Անճառ բարբառոյն տըւին արձագանգ:

\* \* \*

Զօրացած հրաշից ձայնիւ Մըխիթար  
Խորհեցաւ զանալ յիւր բընիկ գաւառ.  
Թէպէտ ճըգնատըքն հոն ի մենաստանն  
Ըղձային պահէ զայն զանձ պատուական:

Թողով խընդութեամբ ըզկըզդին Սեւան  
Հետ իւր ուղեկցին եկան յԵրեւան,

Եւ խոնրեցան պատրաստ կարանին  
Որ մեկնելու վրայ էր դէպ ի կարին:

Բայց ճամբան երկայն է, ո՞վ Մըխիթար,  
Ի՞նչպէս տի կըտըրես մըղոններ հազար.  
Գըրաստ մը գնեցէր ու նըստէր վըրան  
Փոխն ի փոխ մինչեւ հասնիք յօթեւան:

Կարաւանն հասեր ի վանս Բասենոյ —  
Հեռի օրուան չափ ի քաղքէն Կարնոյ, —  
Եւ ուղեւորներն իջնվանէին  
Ընդ որս Ստեփանոս և մեր պատանին:

Ընկած պատկերի մ' տոջեւ ծընրադիր,  
Աղօթէ երկայն ժամեր անձանձիր  
Մէկիկ մ' հոն վանքին եկեղեցւոյն մէջ  
Ուր պըլպըլայ ճրագ մը կէս վառ կէս չէջ:

Պատկերն այն պատկեր մ' էր յար և նըման  
Անոր՝ զոր տեսեր էր նա ի Սեւան.  
Ո՞վ ժամ ցընծութեան, անուշ Եղիցիէ  
Դարձեալ նորոգուէր ի մէջ իւր սըբտին:

Ապա կը մատչէր ի համբոյր աջոյն  
Եպիսկոպոսին Մեյքիսէթ անուն,  
Ու խօսեր երկար և սիրաբ կապուէր  
Եպիսկոպոսին, ու զնա յըրզորէր

Մընալ հոն իր մօտ՝ ուսուցիչ ըլլալ  
Իր թեմին մանկանց՝ վարուքն հոգեփայլ.  
Մարգարիտ մ' էր ձեռքն ընկաւ պատուական  
Ի՞նչպէս շըլարգեղ սիրով իսկական:

Կեցի՛ր, Մըխիթար, կեցի՛ր վանքիդ մէջ,  
Եպիսկոպոսիդ խօսքերն են անկեղծ.  
Քեզի երեւոյղ սուրբ Կուսին պատկեր,  
Եկեղեցւոյն մէջ է՝ քեզ միշտ ընկեր:

Խօսք զընկելով հետ եպիսկոպոսին,  
Անգամ մ' է քաղաքըն զընձ կարին,  
Մընողդը հանդերձներ յըղեր են քեզի,  
Ա՛ռ զանոնք, դարձիր վանք փութանակի՛:

Մի՛ մըտիկ ըներ մեծամեծ խոստմանց,  
Սիրալիր բանից և հրապուրանաց,  
Զոր քեզ պիտ' ընէ առաջնորդ տեղոյն,  
Եպիսկոպոս ոմն Աւետիք անուն:

Այդ մեծ մեծ խոստմանց փորձերն առեր դուն,  
Յիշէ՛ Միքայէն այն անագորոյն,  
Որ անխիղճ, անուրթ շարշարեց ըզբեզ,  
Սըրտիկդ արիւնեց վիրօք արկէկէ:

Վեր ի վերոյ խօսք մ' ըսէ ու ելիր  
Շիտակ Բասենոյ վանքը շուտ գարձիր.  
Գիտես անընդել բարուք մէկն է դա,  
Գուցէ բրնուձեհամբ ըզբեզ թող չըտայ:

Ի Բասենոյ վանքն դարձաւ Մխիթար,  
Ուր Մելքիսէժ գինք սիրով հայրաբար  
Ընդունեց, յանձնեց զհոգ եկեղեցոյն,  
Եւ իրեն թեմի մանկանց կըրթուձին:

Անգին Աւետիք սպասեր սիրտ ի դող,  
Բայց չըկար եկող, չըկար և գնացող.  
Մարդ զըրկեց կ'ուզէր բերել տալ բրննի,  
Բայց Մելքիսէժ շատ բուռն էր քան զանի:

Կու գար կը հասնէր ի Կարին բաղաբ  
Ղազարն այն, ծանօթ մեզ, մեծաշնչակ,  
Որուն ի սկըզբան չըկըրցաւ Մխիթար  
Ըլլալ աշակերտ՝ այն անուան պայծառ:

Գըրեց թուղթ շողով, բընքուշ խօսքերով,  
Յորգորէր զանի ձոխ խոստումներով,  
Բայց յոյսն ի դերեւ կ'ելլէր, զի Մխիթար,  
Գըրէր թուղթ ուշիմ, հրաժարէր ի սպառ:

Կու գար Բասենոյ վանքն անձամբ Ղազար,  
Խօսքեր, խոստումներ հազար ու հազար.  
Թըղթէր իմացայ ճու ուշիմութիւն,  
Վանքըս գաս՝ կ'ըլլաւ խիտ հըռչականուն:

Առանց ուսուցչի թէ աշղշափ, կ'ըսէր,  
Ուսմամբ, գիտութեամբ յառաջ ես գնացեր,  
Ինչպիսի մեծ մարդ մը պիտի ըլլաս  
Յիմաստասիրացս եթէ առնուս դաս:

Բայց այդ սընոսի խօսքեր մեծարան  
Զուշիմ պատանին զըրգուել չըկըրցան,  
Ու հրաժեշտ սալով տըրտում ու տըրտուր  
Կը մեկնէր Ղազար ալ յուսակըտուր:

Կը մեկնէր նա, բայց դուն, ո՛վ Մըխիթար,  
Լաւ ըրիր կեցար ուժով ու յամառ.

Զի ո՛չ միայն քեզ անօգուտ էր ան  
Այլ վըրտանդ իսկ կար կեանքիդ պատուական:

Դեսպանըն Պարսից դանայր ի Պոլսոյ  
Երթալ զկա ի Շօշ ի բաղբէն Կարնոյ,  
Ղազար միացաւ անոնց կարանին  
Գընալ անոնց հետ զկոյ յէջմիածին:

Կար գէշ սովորոյթ մ' սր երբոր դեսպանն  
Ի սահմանագլուխն հասնէր օսմանեան,  
Իրեն վայրենի խուժուժ ընկերներ  
Յափըշտակէին մատաղ աղջիկներ:

Օսմանեան դինուորը գիտելով գայս բաջ  
Կային կազմ պատրաստ կըտուելու բաջ բաջ,  
Աղջիկներն անոնց ձեռքէն առնուին,  
Եւ շատ դիտկներ փռէին ի գետին:

Պատահեցաւ ճիշդ նոյն բանն այս անգամ.  
Յարձակեցան բաջ գիտուորքն օսմանեան,  
Շատեր փրոնցին, թողուցին հազար  
Վիբաւոր, ընդ որս և մերբս Ղազար:

Ժանտախտը բրննի Բասենոյ գաւառ  
Զարդ կու տար հընձէր անդուլ անդալար.  
Կը մեռնէր նոյնպէս մեծատան մ' որդի,  
Մխիթար պատանւոյն գրեթէ համատի:

Եւ ըստ ազգային մեր սովորութեան,  
Մեռնող պատանւոյն ըզգետնըն ամենայն  
Առ առաջնորդն հոն բերին վանատուն,  
Զորոնք յանձնեց նա Մխիթար պատանւոյն:

Մրիթիթար անոնց պէտք ունէր հազաւ,  
Անխիղճ, և վըրտանդ մը չեղաւ բընաւ.  
Եւ ինչ, կը ժըպրհէր արդեօք այն ժանտախտ  
Հայոց աշխարհին մըթմազնել ըզբախտ...

Երկու կիներու ձեռքով սատանայ  
Մխիթար պատանւոյն ահա վըբան գայ,  
Ազտոտ թըշնամին՝ սըբաէն սըբբասէր  
Յաղթուած ամօթով զընայր կորսուէր:

\* \* \*

Առ Մելքիսէժ գայր Վեհէն գիր, հրաման  
Նըբիրակ ելլել յՈ՛վսթիս, Նարեման,

Երկու զաւաններ Բասենոյ թեմին,  
Հետն առնուր նաեւ Մխիթար պատանին:

Էր նա այն ատեն տասնեւեօթ տարուան,  
Հըմուտ կանոնաց եկեղեցական.  
Չոր կ'առնուր իրեն Հետ իբր օգնական  
Իր այն ընկելք նըւերակութեան:

Ձի պարզամիտ մէկն էր ինք Մելքիսէթ,  
Կարգաց անհրմուտ, ի զըրոց տըզէտ.  
Եւ իր բարոզին նիւթն էր միշտ Տովբիթ,  
Ուր որ երթար, բայց էր արդարամիտ:

Հրամայէր ամէն տեղ ուր որ հասնէր՝  
Կարգալ յայսմատորք, խօսել բարոզներ.  
Եւ անոր բարի համբաւին վըրան  
Բերկրէր աննախանձ սիրով հայրական:

Գունդագունդ զիմէ ամբօխըն ծարաւ  
Անոր խօսքերուն պերճ ու սրտապրաւ.  
Եւ զինքն առաջնորդ ընել կը ցանկայ,  
Երբ աարբքն առնէ՝ հասակով մեծնայ:...

Այսպէս Մըխիթար յանըստգիւտ համբաւ,  
Տասնեւեօթին ամիս հոն վանքը կեցաւ,  
Բարի օրինակ տալով ամենուն,  
Ամէն բանի մէջ ուշիմ՝ և արթուն:

Բայց յետոյ ինչ ինչ պատճառաց համար,  
Ուզեց նա դառնալ յիւր բրնիկ գաւառ...  
Աւաղ կարգամ ետ Բասենոյ վանքին,  
Ոյր ձեռքէն ելլէ մարգարիտն անգին:

Աւաղ և քեզ, ո՞վ առաջնորդ տեղույդ,  
Որ ցուցիր անոր հօր մը սէր ու զօւթ.  
Աւաղ, զըրկըւիս սիրուն որդիեզ,  
Յիշատակդ օրհնեալ է բայց Մելքիսէթ:

Է. Ա. ՂԱԶԻԿԵԱՆ

Շարայարեղի

Պ ԱՐՏԻԶՊԱՆՈՒԹԻՒՆ. գրեց Հ. Մամուէլ Վ. Քաջունի ի Մխիթարեան ուխտէն: — Վիենտիկ, Ս. Ղազար. 1899, 312 էջ, գին՝ 1.50 ֆր.:

### ԻՄԱՍՏՈՒՆԸ ԵՐԿԱՐ

ԵՒ

ՏՈՎԵԻԹԱՅ ԳԻՐԲԸ

(Շար. տես յէջ 160)

Ի վաղուց արդէն ծանօթ է այն սերտ  
տանչութիւնը՝ որ կայ ի մէջ Խիկարու Պատ-  
մութեան և Փոիւզացի Եսովպոսի Վարուց.  
վերջնոյս Բաբելոնի և Եգիպտոսի արքունեաց  
մէջ ունեցած զէպքերը նման են ըստ ամ-  
նայնի Խիկարու Պատմութեան, ի բաց ա-  
ռեալ անձանց անունները:

Այս գրիթէ նոյնութիւնը, ումեաւաններոյ  
գարուն սկիզբէն արդէն պայծառ ճանչցած  
էր Յ. Ս. Աստեմանի երևելի արևելագէտն,  
որ կ'ըսէ. « De Hicaro eadem fere nar-  
rantur quæ de Æsopo Phrygio<sup>1</sup> »:

Եսովպոսի Վարըը, որուն իբր հեղինակ  
ճանչցուած է<sup>2</sup> յոյն Պլանուզոս միանձն,  
թէպէտ ճշտիւ զԽիկար կը նկարագրէ, սա-  
կայն հարկ կը համարինք նշանակել՝ որ  
Խիկարու առարկուած առեղծուածներէն եր-  
կուքը կը պակսին Եսովպոսի Վարուց մէջ.  
անտարակոյս յոյն խմբագրողը շատ տղայա-  
կան համարած պիտի ըլլայ գաննը: Բայց  
ասկէ, ապերախող պատժելու մասին մէջ,  
յետինս մեղմած է Խիկարու Պատմութեան  
խտուութիւնը: Երբ լիկեբիոս կը մասնէլ զա-  
պաշնորհը (գծննոս) Եսովպոսի ձեռքը, Ե-  
սովպոս կ'ընդունի գնա իբր իր որդին և

1. Bibliotheca Orientalis Clementino-Vati-  
cana (III, 1, 286). — Հոռով՝ 1719-1728:

2. Եսովպոսի Վարուց հեղինակը ո՞վ ըլլալուն  
վճռական պատասխանին ծամանակն զեռ հեռի  
է. (Տես Karl Krumbacher: Geschichte der  
byzantinischen Litteratur. ք. սպ. Մոսկաւոյ.  
1897, էջ 897):